

անուղղակի Գաղղիոյ եւ Ռուսիոյ, մասամբք նաեւ այլ տէրութեանց դէմ, որոնք դուրս թողուած են դաշնակցութենէն: Դաշնակիցք իրարու զինումներ ըրին այլեւայլ վաճառաց մարսերուն մէջ, քայց միշտ այն էական պայմանաւ որ նոյն նիւթոց վրայ բարձր մարսեր պիտի առնուին դաշնակցութենէ դուրս գտնուողներէն: Դժոխքը կը մաս միայն թէ ինչ եւք պիտի ունենայ այն պարագայն որ Անգղիա, Գաղղիա եւ նաեւ Միացեալ Նահանգք կը վայելին առաւել առանձնաշնորհման իրաւունքն, այսինքն այն որ եթէ օրինակի աղազաւ Գերմանիա մարսի զինումը ընէ մէկուն, իսկոնքն ալ նոյնը պահանջել կրնան: Սոյն մարսերը կը սկսին գործադրուիլ 1892 փետրուար 1ին:

Գաղղիա իւր մասքային օրէնքները գրեթէ բոլորովին խիստ արգելողական դրութեամբ կը հաստատէ, որով կրնայ միւս ամէն տէրութեանց դէմ մարսային կոռույ ընծուիլ: Սակայն վերջերս օրէնք մ'ալ առաջարկուեցաւ երկարել այժմու դաշնադրութիւնները, որպէս նոր դաշնադրութեանց ժամանակ ըլլայ կնքելու: Երցի Դաշնակցութեան մարսային կապին պատճառաւ սկսաւ խօսուիլ որ Գաղղիա եւ Ռուսիա ալ կրնան նոյնապէս մարսային դաշնիւք մը կնքել: Նաեւ Անգղիոյ մէջ կրկին արծարծեցաւ այն գաղափարը թէ բոլոր բրիտանական գաղթականութիւնը, որ շատ անգամ իրարու հետ մարսային կրիւ կ'ունենան, միացուին մեծ-բրիտանական մարսային դրութեամբ մը, որ եթէ ի գլուխ ելլէ, աշխարհիս առետրական յարաբերութեանց վրայ շատ մեծ ազդեցութիւն կ'ընէ: Նաեւ Սպանիա մարսապաշտպան դրութեամբ կ'ուզէ դնել նոր դաշնիւքները:

Գաղղիոյ մէջ կրօնական հալածմանը կրկին սկսան խտտութեամբ: Ղերջին հոռովմայ ուխտագնացութեան դիպաց առթիւ Գաղղիոյ արդարութեան պաշտօնեան արգելք մը հրատարակեց եպիսկոպոսաց Հռովմ' երթալու: Ասոնց բողոքներուն մէջ ամէնէն սաստիկն էր Կուլթ-Սուլար եպիսկոպոսինը: Տէրութիւնն անխոհեմութեամբ դատի կոչեց զանի եւ դատաւարտեց 3000 Փրանքի: Այս գործքն

առիթ եղաւ որ մէկ կողմանէ Գաղղիոյ ամէն մասերէն կողմն ելան եպիսկոպոսին, միւս կողմանէ ալ արմատականք մինչեւ անգամ եկեղեցին եւ տէրութիւնն պաշտօնապէս անջատել, եկեղեցական դաշնադրութիւնը (concordat) լուծել եւն եւն պրնդեցին: Թէեւ տէրութիւնը կըցաւ այնչափ կողմակից ունենալ, որ մերժուեցան վերջին առաջարկութիւնք, քայց քիչ մնաց որ պաշտօնարանի անկում պիտի ըլլար: Այն օրէն ի վեր երկու կողմանց մէջ խիստ պայքար մը սկսած է, որով ի դերեւ ելան այն յոյսերը՝ հաշտեցնելու կաթողիկէայ ժողովրդեան միծամամութիւնը հասարակապետութեան հետ:

Գաղղիացի թղթակցի մը՝ Շատուրն (Chadourne) անուն Ռուզարիայէն արտաքսուիլն առիթ տուաւ Գաղղիոյ խզելու իւր պաշտօնական յարաբերութիւնը նոյն երկրին հետ: Կը յուսացուի որ յաջողութեամբ կարգադրուի այս դէպքը:

ՔՈՎԱՆԳԱԿՈՒԹԻՒՆ

ՌԵՍՊԵԿՏԱԿՈՒՆ

ՄԵՏՈՐԱԿԱՅՐԱՅԻՆ — Գլէկ-տաղ եւ Մալթիա. 1: ԼԵՃՈՒՄԱՐԱՅԻՆ — Երբ մոտեալ կը համարուի լեզու մը. 5: — Գիր եւ գրութիւն. 6:

ԲԺՇԿԱՅԻՆ — Բժշկարան Գետրոսի Քալանթարեան 11: (Պատկերաւ:)

ԳՐԱՅԻՆ — Դիտողութիւնը Տաճկաստան գրականութեան վրայ. 17: — Գուկէ հայերէնագիտին նոր մէկ երկասիրութիւնը. 20: — Դիտողութիւն. 21: — Գրական Յիմնամակ մը. 21:

ՍՋԳՆԱՅԻՆ — Գուրովնայի եւ Թրանսիլանիոյ հայոց զոյցները. 22: — Ազգային ժողովրդական առածներ Տրապիզոնի կենսքէն քաղուած. 23:

ՄԸՏԵՐԱՆՈՍՈՒԿԱՅԻՆ — Քալիք, Քերականութիւն 24: Լեզուի. 24:

ՔԱՆԱՍՏԵԴԱՅԻՆ — Գեղոն. 26:

ԵՐՈՒՆԵՏԴԻՅԱՅԻՆ

ԳԾԱՐՈՒՆԵՍԵՅԻՆ — Երջագայութիւն Նկարչաց աշխարհին մէջ. 27: — Օդաւորեկ (aéroplane). 28:

ԸՆԼԵՆԵԼՔ

ՆՈՐԱՂՈՒՐ — Ընդունվայ ոմբանաւակք. 30:

ՏՆՏԵՍԱՅԻՆ — Հիւանդին խուցը մարդու դիւրին եղանակ. 30:

ՄՆԱՂՈՒՐ — Երկնից համատեղել պատկեր մը. 31: — Գիտական ցիրտակ մը. 31:

ՔԱՂԱՅԻՆ ՏԵՄԱԿՈՒՆ 31:

ՀՐԱՏԱՐԱԿԻՉ ԵՒ ՊԱՏԱՄԱՆԱՏՈՒ ԽՄԱՐԱԳԻՐ

Հ. ԱՌԱՅԵԼ Վ. ՊԱՐՈՆՉ

ՎԻԵՆՆԱ. ՄԻԻԲՈՒՐԵԱՆ ՏՊՐԱՅԻՆ